

շանակելով Վերին և Ստորին Հայաստանի հայ Ազգին և Փոխգաղտնոց: Այս մասն մեր թարգմանիչք վերածեցին այսպէս. «Պատուէր տուք յինէն Արարատեան թագաւորութեանցն և Աքրանդեան գնդին» (Երմ. ԾԱ. 27), այսինքն, իմացականօրէն՝ յապաւելով ՄԷՆԷ, ըստ որում յոգնակի իմաստիւ «Արարատեան թագաւորութեանց» արտայայտութիւնն, համարովանդակիչ էր Հայաստանի աւելցութեամբ: Եւ այս մարդարեւութիւնն կատարեցաւ յամին Ն. Բ. 538, երբ կիրարտ տրեկեյ Բարեւոյն քաղաքին ունեւորով որպէս իւր զինակից և զօրագլուխ մեր Արարատեան աշխարհի թագաւոր՝ Երուանդ Առաջնոյն թագաժառանգ որդին Տիգրան և կարեւոր Հայկական զօրութեամբ մի յազմական պատերազմին մէջ:

Անտարակոյս՝ ինքնին երեմիա չբատեղձագործեց այդ «Միննի» բառն, այլ գիտակից էր այդ մասին իւր նախորդներէն, որոյ նախատիպն մեք տեսնում ենք նոյն իսկ Հարձնայ անուանակոչութեան մէջ, արձանագրութեամբ, յոսաջ քան զՔրիստոսութեան զարու սկիզբներումն, նախազոյն քան զամենայն մարդարէ՛ Ամփսայ ձեռամբ, որպէս իւր ազգին մէջ արգէն քաջածանօթ աշխարհագրական մէկ անուն և, ըստ մեր հետազոտութեանց՝ չենք երկուանում ասել համոզօր ընդ Արձնէա բառին: Առ ապացոյց սորա յիշենք աստանօր հեռակալ հեղինակաւոր վկայութիւնն (տե՛ս, Hebrew and English Lexicon of the Old Testament) ի մասին Երբայերէն Հարձն բառին: — «Կաակածանք կան այս բառի մասին. թերեւ զեղծումն լինի բնագրին մէջ (ԱճՎ, Գ. 3): Արամէական Հին Կտակարանի (Targum) և Ստորական Կտակարանի (Peshito) թարգմանութիւնքն ունին Mountain(s) of Armenia: Սիմաքոս (Սմարտէ, որ Քրիստոսական երկրորդ զարու վերջերումն վերբատին թարգմանեց Կտակարանն՝ ի Յոյն լեզու) ունի Armenia»:

Լոնդոն Ս. Տէ՛Ր Մ. ԳՐԻԳՈՐԵԱՆ

ՄԱՏԵՆԱԽՕՍԱԿԱՆ


ՅՈՎՀԱՆՆԷՍ ՊԱՏՄԱԲԱՆ
Թ. ԴԱՐ

Գիրքը.— Կը բազկանայ հարիւր օթսուն և եօթը գլուխներէ: Առաջին գլուխը տեսակ մը ծրագիր է ուր գործին մեծ գիծերը կուտայու առաջին մասին մէջ արագ ընթանալը կը պատմէ: Յետոյ կ'անցնի բուն նիւթին:— Այսինքն աշխարհածնութիւն մը (cosmogonie) կը յօրինէ հեռակալ Սորենացիին: Բոլոր ազգերը կը ծնին, ինչպէս Հայը: Ու Սորենացիէն համառօտութեամբ կուտայ հայկազնեան աւանդական հարօտութիւնը, յետոյ Արշակունեաց հարօտութիւնը, մարզպանները և ոստիկանները: Մինչև իր ահանատեօի վկայութիւնները գիրքը զուրկ է շահեկանութիւնէ:— Բայց Բագրատունեաց հարօտութեան իր պատմածները, մանաւանդ իր կաթողիսոսացութիւն ետքը իր տեսածները և քաջածները, Սմբատ, Աշոտ, Գագիկ (Բագրատունի և Արժրունի թագաւորներ) Յուսուփ, Բուխա, Ափշին, Նար, Բշր ոստիկանները: Յետոյ ինչպէս Աշոտին մօտ (Շահնշահ) պատուօտարութիւնը:

Ինչպէս կը տեսնուի այս արագ թըլուտմէն, զրքին մեծագոյն մասը կը գրուեն իր անձնապէս տեսած ու ապրած զբրուագները: Վերջարանին մէջ ողբ մը կայ, նման Սորենացիի գրածին:

Նխորդ.— Կարելի է աննկատ թողուլ մինչև հեղինակին անձնական միջամտութիւնը, զիրքին պարունակութիւնը որ անուններու հեռակալ թուում մըն է: Բայց Բագրատունեաց հարօտութեան հեռ անոր նիւթը կը մտնուարուի: Ու աստիկա յաւիտենական նիւթն է հայ պատմութեան:

Ա. Արշադուկեր: Յովհաննէս կաթողիկոսի զրքին մէջ առաջին աստիճանի կուգայ «Իմացեղեան», «Կապարացի» տարրը, մանաւանդ իր ոստիկաններով ու ասպատակներով: Ոչ մէկ զի՞ծ սակայն այդ մարդերուն անձնականութեան: Անոնք տրուած են նոյն նախատական մակդիրներով: Ամէնն ալ «արիւնարբու գազաններ» են:



կը պատին երկրին մէջ, զաշտաբնակները խողխողելով, ամբայածնները պաշարել աշխատելով: Դասական հորդաններ են անք: Անոնց զործկակերպը զիրենք ի վերջոյ զաստարգումի կը մտայնէ: Ու կարելի է ոստիկաններուն քսութենէն հանել արար տիրապետութեան նկարագիրը որ կը հետագնդէ մանաւանդ արքունիքներ և նախարարները: Յետոյ կղերականները: Չենք զարմանար, մենք որ անսանք մեր պատմութեան վերջին գէպքերը, երբ թշնամին իրեն առաջնորդ կ'ունենայ միշտ քանի մը նախարարներ, Չենք զարմանար որ միւսները իրարու միտքը պատեն, բայց ոստիկանին սարսափէն լեռնէլեռ փախչին:

Բ. Թագաւորներ: Նոյն պահուն երեք թագաւորներ իրարու դէմ լարուած խամաճիկներու նման: Անոնք զիրենք պրսակողներուն հաշուոյն հարկ հաւաքելէ զատ զործ չունին կործես: Յետոյ տեսանելի կ'ըլլան երբ իրարու դաւելու վրայ է հարցը: Անքաւր տարօրինակ տպաւորութիւնը կ'ընէ հալածական մարդու մը, որ զժբախտ թագը լեռնէ լեռ կը կը փախցնէ ու ոստիկաններէն կը փնտռուի, չուներուն առջեւն ինքզինքը ազատել ջանացող եղնիկի մը պէս: Նախարարները դէմ են անոր: Ու կը կրկնէ իր ցեղին պսակաւորներուն ճակատագիրը, այնքան ուրիշներու նման, երթալով կամովին ոստիկանին ցանցը: Հոն կը նահատակուի: Միւսները նոյն վիճակը կը ներկայացնեն: Դունին նստող ոստիկանին ձեռքը զործիքներ են, որոնք բան մը կ'արժեն երբ իրար մաշելու կը ծառայեն: Միւս, նախորդ զարերու թագաւորները տեսակ մը շնորհ, զժբախտ վեհափառութիւն կը ցուցնեն պատմիչներուն մէջ: Անոնք եղերական հալածականներ են միայն, ու տարօրինակ հեղութեամբ մը՝ զարդերու մէջ խեղզուած նանդէս կուզան երբ թափօրի մը, կամ գէպի Պազտատ աստքումի մը համար հրապարակ կը հանեն իրենց արքունի հանդերձանքը: Անոնց բարոյական պատկերը կսկիծալի է նոյնքան որքան քաղաքական ճակատագիրը: Միջնադարու իշխաններուն բոյոր մեղքերը, մուրաւանդութիւնը, քսութիւնը, նախանձը, սողոսկումը, եղբայրասպան վայրագութիւնը կը տեսնենք անոնց վրան: Պատմիչը

անոնց անհատական կեանքովը չէ զբաղած, բայց կը զուշակենք տտիկա երբ այդ իշխանները երկրին շահերուն հետ դէմ դէմի կ'ունենանք:

Գ. Նախարարներ: Արդէն մեծ մասը այդ տուներուն, որոնք իրենց անունները տուած էին Արշակունեաց հարստութեան ու աւելի հտքը մարդպաններու շրջանին, չեն երևար պատմարանին մէջ: Կարևորագոյնները — Բագրատունիները, Արծրունիները, մէյմէկ խորխուր թագ ձեռք անցուցած են ս'վ զիտէ ինչ անխոստովանելի զիններով: Այլառ ու անտղառ որակումները աւելի յաճախ կը պատահին քան թէ նախարար: Ու անոնք երբեմն խելացի, բնազդական շարժումներ կ'ընեն: Անոնք հաւասարապէս կը վախճան կեդրոնական կառավարութենէն, որ Դունիէն կ'աշխատի ամէն գնով զիրենք սիրաշահել, պաշտօնական կրօնքին զարմենել կամ հակառակ պարագային՝ նահատակել: Պատմարանը զեղեցիկ էջի մը մէջ պատմած է նախիջեանի աղէտը: Արարական այս քաղաքականութիւնը՝ երկրին անգանին կրօնակից ունենալու, ամենէն քայքայող ազդեցութիւնը ունեցած է մեր բախտին վրայ: Նախարարները իրենց հաշիւներուն մէջ նախադասած են անձնական շահը և հանգստութիւնը և կարգաւ ուրացած են իրենց կրօնքը: Այնպէս որ քանի մը հարիւր տարուան շրջանին մէջ արդէն իշխանական տոհմ մը հեռացած է իր ազգային ողբէն և կ'ապրի մանրանկար ոստիկաններու նման, ունենալով իր ժողովուրդը որ այլևս օտար է իրեն, քանի որ կրօնական տարբերութիւնը տակաւ վանած է զանոնք իրարմէ:

Դ. Կրօնականներ. — Կաթողիկոսի մը զործին մէջ սպասելի է որ կղերականները լայն բաժիններ զբաւեն: Դժբախտաբար անոնք չունին պայծառ դիմադրութիւն: Ամէնն ալ նահատակութեան յարմարութիւններ ցոյց կուտան ու մեռնելու ատեն միայն զեղեցիկ զիտեն ըլլալ: Դրքին մէջ կը տիրապետէ ամէնէն ասօջ ինքը որ աթոռ կը բարձրբանայ համեստ բառերով, կ'ափայտի երթալ օստիկանին (Յուսուփ) և կը բանտարկուի շղթայակապ: Կ'ազատի կը փախչի վերստան, կը թղթակցի Պուսոյ հետ (զիտելի է որ զիրքին առաջին մասին մէջ անիկա բուն հակաքաղկեդոնա-

կան է: Երկրորդ մասին մէջ ունի իր կա-
 յուն (arrêté) քաղաքականութիւնը: որ կը
 պահանջէ Պոլսոյ պաշտպանութիւնը Հայոց
 վրայ) կը դառնայ յունական Հայաստան,
 Լուսաւորջի աղբիւրը և Մանեայ քարայրը
 կը տեսնէ: Կ'անցնի կրկին արեւելք, կը
 միջնորդէ երկու Աշոտներու միջև: Կը հա-
 լածուի Նոր ստտիկանէն: Այս ամբողջ իրա-
 դարձութեանց մէջ անիկա գործնական ու
 վարչական յատկութիւններ կը ցուցադրէ:
 Բայց իր բարոյական հեղինակութիւնը կաս-
 կածելի է: Զինքը մտիկ չեն ըներ ու կը
 խարնեն: Ու տարտամ է դիմապնտութիւնը իր
 ընդհանուր գործին, որ ատանկ խոտովայոյզ
 շրջաններու շրջաններու համար շատ զիւր
 չերեար: Միւսները, կաթողիկոսներ ամէնն
 ալ, վերջուած են լուսապսակի: Յուզիչ է
 Զորափորեցին, Մահակ կաթողիկոսը, որ
 իր մահովն անգամ օգտակար է իր ժողո-
 վուրդին: Նոյնքան առնական է Մաշտոցը
 որ դէմ կը դնէ նախարարներուն սպառ-
 նալիքին և կաթողիկոսացման խստաբանե-
 րուն և զանոնք յարգանքի կը պարտա-
 դրէ եկեղեցիի գերագոյն պետին հանդէպ:
 Գարձեալ գեղեցիկ է դէմքը Գէորգ կաթո-
 ղիկոսին: Մեծերէն վերջը սրտառուչ են
 պարզերը, կրօնաւորներ ու ճգնողներ, ու-
 րոնք ոչխարի պէս մաքուր, կը մորթուին
 «ԿԱՍՏՈՒԱԾ ՓՈՌՈՒՐԱՆԻՆՈՎ» ալղ ցանկա-
 լի մահը իրենց պարգևած ըլլալուն:

Կղերը աղղեցութեան տէր չերեար
 պատմարանին զբքին մէջ: Պատճառները
 կրկին են. 1. Թագաւորներու և նախա-
 րարներու հակամարտութիւնը. 2. Արա-
 բական քաղաքականութիւնը:

Ե. Ժողովուրդը: Գիրքէն որոշապէս կա-
 րելի չէ հանել մեր ժողովուրդին պատկե-
 րը: Անիկա պատրաստ նութն է զանգ-
 ուածային ջարդերու: Գերեվարութիւն և
 խմբական դաւանախոսութեան համար
 ծայրագոյն շարժարանք. սովի և աղէտ-
 ներու տակն անոր մեծ առապանքը թե-
 րևս կը նշմարուին աւելի քան կը տես-
 նուին: Անիկա չի կայ պատերազմիու և
 ապրելու համար իր հողին վրայ, եթէ նը-
 կատի չառնենք այն պարբերական գող-
 թիւրը որոնք անխուսափելի են եղած դա-
 րերով այս ժողովուրդին համար: Երկրա-
 մասի մը բնակիչները կամօրին իրենց բոլոր
 աղխերովը կ'ապաստանին անմատոյց բար-

ձուքներ, լքելով աւերելով իրենց տըն-
 տեսութիւնը, մինչև որ թշնամիին հեղեղը
 ետ կը դառնայ: Ու կայ անիկա նորէն երբ
 պիտի մորթուի իր հայրերուն կրօնքին
 համար:

Գրապիւր.— Անհաւասար է պատմարա-
 նը: Անիկա մրապներ կը չինէ, որոնք իբր
 թէ ֆերրոպիան հկարպիւր պիտի ունե-
 նան: Բայց որոնք հասարակ ու բնագոր-
 սիկ հեռորութենէ մը անդին չեն անց-
 նիր: Անիկա պատմող ըլլալէ աւելի նօթա-
 գրող մը կը ներկայանայ իր ամբողջ գոր-
 ծին մէջ: Նախ՝ տեսնալու ձե չունի: Այ-
 սինքն դէպքերը իբր կեանք, բարախոն
 իրականութիւն չեն տպաւորեր զինքը:
 Անոնք սողի, զլուխի կը վերածուին շատ
 անգամ ինչպէս ողջ մէկը՝ երբ պատնուած
 գագաղ կը զրուի: Նոյնպէս անձերը տար-
 տամ են: Գիրքին մեծագոյն մասը պատ-
 մողին անձնակական, անմիջական շրջա-
 նակի մարդերով է լեցուած: Բայց անոնց-
 մէ ոչ մէկը մեր մտքին մէջ սեփական դէմ-
 քով մը չի դժագրուիր: Զինքը կապող,
 բանտարկող ստտիկանն անգամ չենք ճանչ-
 նար: Ու այս տեսնելու ձեւը ընդհանուր է
 ամբողջ գիրքին համար: Կը զարտուղի երբ
 բնական մեծ աղէտներ (երկրաշարժ, հր-
 դեհ, սով) կամ գոտական վկայագրութիւ-
 ններ կը նկարէ: Այդ տեսակ էջեր են իր
 համբաւաւոր սովի պատկերացումները, որ
 իրողութիւններ կան անշուշտ, բայց այն-
 պէս մը շարակարգուած, ընդլայնուած որ
 մարդ շարագրական փորձ մը կարողու-
 պատրանքը կ'ունենայ: Յովհաննէս պատ-
 մարանը կ'օգտուի մանաւանդ եղիչէն երբ
 անոր տուած վիճակներուն նման կացու-
 թիւններու հետ գործ ունի: Այս տկարու-
 թիւնը պատճառ է որ զիրքին մէջ զբը-
 ուաղները պոսիին բոլորովին: Բայց ա-
 նոնք կային իրականութեան մէջ: Շրջանը
 մեր պատմութեան ամէնէն բարեբիկ շըր-
 ջանն է գուցէ: Իշխաններ ու անհատներ
 պայքարած են անշուշտ հարաւէն եկող-
 ներուն դէմ: Ու անշուշտ մեծ բանակնե-
 րու սաքին կոխան է եղած երկիրը: Բայց
 այս ամէնը տրուած են շատ հարեանցի,
 այնպէս որ երբ գիրքը կը գոցես, մտքիդ
 մէջ ոչ մէկ կարկոտուն գիծ կը մնայ:

ՊՍՏՄԱԿԱՆ ԱՐԺԷՔ.— Գիրքը կը գնա-
 հատուի իբրև ճշգրտաբան մէկու մը գոր-

ծը: Ես չեմ կրնար այդ վերագրուածը քննութեան ենթարկել: Բայց ինծի համար երկրորդական նշանակութիւն ունի այդ վաւերականութիւնը: Գուտայանազիրութիւնը ճշգրտութիւն ուր յաջորդութիւններ և գահակալութիւններ կը նստնան, բայց ուր չի մըտնար ժողովուրդի վաւերական զգայնութիւնը՝ արուած պահէ մը, շրջանէ մը: Պատմարանի այս կարեւոր ստաքիւնութիւնը մինակը չի բաւեր դէմք մը արուեստին բարձրացնելու համար:

Ոձ:— Յովհաննէս կաթողիկոս կը փորձէ այն ոճը, որուն նախատիպը կուգայ Խորենացիէն: Անիկա արհամարհանք ունի գրեթէ Շապուհ Բագրատունիին գէմ, որուն պատմելու ձևը կ'որակէ «զեղչուկ բարբառ»: Ու քերթողութիւն արտայայտելու իր ձևը մնայուն նկարագիր մը կը դասնայ և կը կազմէ անոր ոճը: Յատկանիշներ են


1. Հովանիներու ստաստրիսի
2. Բաղդրանկնութեան հրդ
3. Քերտակալութեան օրհն/ներու զիմ զանցատրիսի (ոչ միշտ)
4. Կուսակում բառերու, բացատրիսիներու (երբեմն խնայի)
5. Թափ
6. Առագոյրիսի
7. Խորացնելու միջ
8. Հոնտրուրիսի
9. Ուռուցիկութիւն
10. Մրարիսի

ԳԻՒՅԻՆ, ԳԻՒՅԻՆ: Անկախաբար իր զբոսական թերութիւններէն ու յորինուածքի անխնամութենէն, գիրքը գերազանցապէս թեւազրոյց է ու կ'արտայայտէ անտակ մը լմնաստասիրութիւն: Անիկա մեր միջին դարն է, քաղաքական թէ հոգեբանական տեսակէտներով: Մեր բարքերէն այն քիչ մը բանը որ սպրդած է հոն, մեր իշխաններէն այն դժբախտ կեանքը որուն իրագործութիւնները կը լեցնեն անոր էջերը, մեր հուսադրին այն կատարել extaseը որուն տարփոզն է ան, մեզի կը տանին մտապատկերելու այդ մտայն շրջանը ուր փառքերէ փառք ու անդունդէ անդունդ անցնող մեր ցեղը իր յետին գալարումները կ'ապրի գարաւոր գերութեան վերջնական համակերպումէն առաջ: Կ'զգաս որ այդ ցեղը աչիս մշտապէս կտրած է յոյսը իր

քաղաքական ճակատագրէն ու բնազդով կը փոթթուի գերազոյն կուսակնին, որ իր խարխլած գոյութիւնը պիտի պաշտպանէ ասիական, թշնամի տարրերուն մէջտեղը: Վարդանանց նահատակութեան նուիրուած գիրքը (նշիշ) տարածման կը մնայ հակառակ իր բոլոր շքեղանքին, այս էջերուն մօտ, որոնք արուեստէն չեն աննր իրենց ներգոր կենդանութիւնը:

Նիկոլայ (Կիպրոս)

Յ. ՕՇԱԿԱՆ



Յ Ո Ւ Շ Ե Ր Ն Ի Շ Ե Ր

Աշունի գրականութիւնը կը տիրապետէ:

Գարուն գրիչներ կը բողոքեն, մեր մէջ և ամէն տեղ:

Հինը նորը կ'անգոսնէ: Նորը հինը կը ծաղրէ:

Ճիշդագոյն Փափինիի Այս գրականութեան վրայ— «Su questa letteratura» վերատառութեամբ նորածին «Պէլգաս» մէջ քննադատական գրութիւնը աջէն ձախէն կը քարկոծուի և կը քննադատուի վարպետներէ և սկանդիններէ: Զարմանք չէ: Վերածնունդի գրականութեան ասպետներ կ'ուզեն մընայ անոնք միայն, որոնք թեւակոխեր են աշունը:

Ոչ մէկ աստղ ետ չի դառնար, չուզեր տեսնել իր յաջորդը: Արեւելք չի տեսներ Արեւմուտքը: Գարունի գեղատի գրողները նշանակութիւն չունին աշունի վարպետներուն քով:

Այսպէս կը մտածէ նաև Պ. Արշակ Զօպանեան. ասոր սպացոյց՝ կ'ուզէ վերականգնել «Անակիտ» գրական տաճարը: Եւ անա մեր նոր գրականութեան փոքրիկ քուրմերը պարստաբի կ'ուզեն «Մուր խաւեր»ու հեղինակի ճակատին:



Եւ անուն մեր մտաւայն . . . հիները գայս չեն ուզեր լսել և ոչ իսկ երազի մէջ: Սակայն նորերը խորշերով բազմաժամանակեայ թառամ գրականութենէն, չեն ուզեր հաւատալ որ ժամանակին հիներն ալ